

Հ Ա Ն Դ Է Ս

Մ Ր Յ Ա Ն Ա Կ Ա Յ Բ Ա Ը Ծ Խ Մ Ա Ն

Ի Զ Մ Ի Բ Ե Ա Ն Ց Կ Տ Ա Կ Ի Ւ *

— o —

Երեկ, Աղդ. Ժողովոյ գումարումէն յետոյ, Պատրիարքարանի մեծ սրահին մէջ տեղի ունեցաւ Իզմիրեանց Կտակի մրցանակաց բաշխման հանդէսն ընդ Նախագահութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր. Ներկայ էին Կրօն. և Քաղ. Ժողովոց դիւաններն ու անդամոց մեծագոյն մասը, բաղմաթիւ Երեսփոխանք և ազգային պաշտօնական անձինք:

Նախագահական աթոռին դէմ յատուկ սեղանի մը շուրջը ըաղմած էին Իզմիրեանց Կտակի Գործադիր Մնայուն Յանձնաժողովոյ անդամք՝

Գեր. Գարեգին վարդապ. Թաթարեան

Արժ. Յովհ. քահ. Հիւնքեարակէ յէնտի

• Յովհաննէս քահ. Մկրեան

Վահմ. Գարրիէլ էֆ. Նորատունկեան

Մեծ. Յովհաննէս էֆ. Կիւմշեան

• Յովհաննէս էֆ. Էսայեան

Նախ և առաջ Յանձնաժողովոյ ատենապետ Նորատունկեան Վահմ.

Գարրիէլ էֆէնտի կարդաց հետեւեալ տեղեկագիրը.

Բարձրաշնորհ Ս. Հայր և Տեարք,

Ինչպէս յայտնի է, բարեյիշատակ Յովհէփ Իզմիրեանց բնիկ Ազգաբեցի ազգայինն իւր 1874 ապրիլ 15 թուական կտակագրով 20.000 ռուբլի գումար մը Կ. Պոլսոյ Աղդ. Պատրիարքարանի տրամադրութեան ներքև գրած և սահմանած է որ անոր տարեկան տոկոսեաց կէսն բաշխուի ամ ըստ ամէի մրցանակ ազգային գրականութեան և պատմութեան վերաբերեալ լաւագոյն երկասիրութեանց հեղինակներուն, և միւս կէսն՝ ի նպաստ յատկանայ Կարնոյ կամ Մշոյ մէջ աղջկանց վարժարանի մը:

Աղդ. Երեսփոխանական Ժողովն, որոյ հալորդուած էր սոյն կտակագիրն կտակարար Աղնուաշուք Աղա Կարապետ Եղեանցի կողմէ, յանձնեց գործադրութիւնն Աղդային Կեղրոնական Վարչութեան, և սա ևս՝ յետ իմաստասիրելոյ բարեյիշատակ հանգուցելոյն կամքն, ըստ կտակագրին՝ մնայուն

(*) Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքարանը պաշտօնագրով ուղարկել էր իմբարդութեանս հանգուցեալ Յովհէփ Իզմիրեանի կտակի Գործադիր Ոնայուն Յանձնաժողովու Սահմակ-Մերուպեան գրական մրցանակաբաշխութեան տեղեկագիրը եւ մի ազդ եւո ուղարկած լինելով խմբագրութեանս ինդրիլ էր Հրատարակել, իմբարդութիւնս անցեալ ամսաթուում Հրատարակելով ազդը սցմ եւս մեծ հաճութեամբ Հրատարակումէ Իզմիրեան կտակի մրցանակաց բաշխման հանդիսի տեղեկագիրը:

յանձնաժողով մ՝ ընտրել և պատրիարքական 20 յունվար 1886 թիւ պաշտօնագրով մը սոյն ընտրութիւնն ծանուցանելով յանձնարարեց Յանձնաժողովոյ ի մէջ այլոց, որ բարեյիշատակ հանգուցելոյն կողմէ՝ յանուն Սրբոց Սահակայ և Մեսրոպայ հաստատեալ սոյն մրցանակարաշխութիւնը կատարուի հանդիսաւոր կերպիւ ամ յամէ աղգային յարկի մը նելքեւ յաւուր տոնին սրբոց Թարգմանչացն Սահակայ և Մեսրոպայ, Սակայն տարւոյս Յունիս 24ին՝ քննչաց վկայութիւնը, որք պիտի գնահատէին մրցանակի արժանի գրական երկերն, տակաւին հաղորդուած չը լինելով Յանձնաժողովոյ Ազգարշութեան Խառն ժողովոյ արտօնութեամբ սոյն հանդէսն՝ այս նուագրացառիկ կերպով տեղի կունենայ այսօր:

Եւ ըստ որում հանգուցեալ կտակարարին մահուանէն ի վեր առաջին անգամ է որ Կ. Պոլսոյ Պատրիարքարանի միջոցաւ կը կատարուի մրցանակաց բաշխումն, կարեւոր կը համարիմք մնայուն Յանձնաժողովոյ կատարած քննութեանց և գործողութեանց վրայ խսսելէ յառաջ՝ տեղեկութիւն տալ պատուարժան հանդիսականացդ թէ՝ բարեյիշատակ հանգուցեալն ի կենդանութեան իւրում՝ երկու տարին մի անգամ քննել տալով Ազգին մէջ երեցած երկասիրութիւններն, հետեւեալ կերպով տնօրինած ու վարձատրած է դայնս.

1877ին հանգուցեալ Վահան վարդապետ Բաստամեանցի տուած է 500 բուրլի՝ վասն Պատաստանագրոց Մխիթարայ Գօշի և իրաւարանական հետազոտութեանց նորա ի վերայ նոյն գրոց:

1879ին մրցանակի արժանի աշխատութիւն չդժնուելով տպագրուած և Մովսէս Խորենացւոյ պատմութիւնն, նոյնպէս և Ագաթանգեղոսի տպագրութեան ծախուց մի մասն հոգացուած է՝ յօդուտ Հայերէն գրոց տպագրութեան Ընկերութեան ի Թիֆլիս:

1881ին առաջարկեալ աշխատութիւններէն մրցանակի արժանի դատուած էն Հ. Դեռնդ Ա. Ալիշանի «Եփրակը և Նորայր Բիւզանդացւոյ Հայկական Բառաբնութիւնն. որոց և մրցանակի գումարն բաժնուելով առաջինն ստացած է 1000 ֆր. իսկ երկրորդն 500 ֆր.

1883ին մրցանակի արժանի գրութիւնը չներկայացուելով, կտակարարին բաղձանաց համեմատ տպագրուած է ի Ս. Բեթրուպուրէն Նախ Պատմութիւն Ասողկայ Տարօնացւոյ և ապա Դեռնդ Երէցի:

Այսպէս բարեյիշատակ հանգուցեալն ի կենդանութեան իւրում քաջալերած է ներկայացեալ գրական աշխատութիւններն և օգտակար համարած է Նախնեաց Մատենագրութեան տպագրութեանը սատարել, երբ մրցանակի արժանի երկ մը չէ ելած ի վեր նոյն տարւոյ մէջ:

Կտակարարին գործադրութիւնն Ազգ. Պատրիարքարանի յանձնուելէն ի վեր, Յանձնաժողովոյ ներկայ տարւոյ փետր. 14 թուականաւ պաշտօնացեր, Յանձնաժողովոյ ներկայ տարւոյ փետր. 14 թուականաւ պաշտօնացան հետեւեալ աշխատութիւնը:

1. Հնդկարոպական հախալեղու. տպագրեալ երկասիրութիւն Հայր

Սերովբէ Տէրվիշեանի.

2. «Փառանձեմ և Աղիմպիա» թատրոնդական ձեռագիր երկն Էմմա-
նուէլ էֆ. Խայեանի.

3. «Ճաշակ ոսկեղէն գպրութեան» միամեայ հաւաքածոյ գրաբառ հան-
գիսին, կընծայեն ի լոյս Մատաթիա էֆ. Գարագաշեան և Յակոր էֆ.
Գուրգէն.

4. «Նկարագրական ուղևորութիւն» ի Հայարնակ գաւառս Մանուէլ էֆ.
Միրտիորեանի.

5. «Ունիա» Յակոր էֆ. Ալլահվերտեանի.

Ինչպէս կը տեսնուի, այս Երկասիրութիւններն ամենքն ալ մույրաքաղաքիս
մէջ տպագրուած կամ աշխատասիրուած գործեր են. Առաջին Երեքին
նկատմամբ քննչաց վկայութիւնը թէե պատուարեր այլ սակայն անհամա-
ձայն դատուեցան այն պայմանաց կամ ուղղութեան, որոյ համեմատ պէտք
է պատրաստուած ըլլան մրցման ներկայացեալ երկը. հետեւաբար աւելորդ է
աստանօր մի առ մի յիշտտակել այդ գրոց ցոյց տուած առաւելութիւններն՝
պայմանաց մասին ունեցած թերութեանց հետ.

Միայն թերեւս օգտակար ըլլայ ընթեռնուի ի մէջ այլոց բազմահմուտ Մա-
տաթիա էֆ. Գարագաշեանի քննադատութեան մէկ հատուածն ի վերայ
Հնդկապական նախալեզու. լեզուարանական գրքին.

«Նախ գալով իմ առաձին կածեաց՝ կըսեմ. Գիտեմ և կը վկայեմ» թէ
Հ. Սերովբէ Տէրվիշեան է հմուտ լեզուարանութիւն (lingistique) կոչուած
ուսման. սակայն յիշեալ երկասիրութիւն նորա՝ ըստ իս, թէե բազմաշխատ
գործ չէ ոչ ապացուցական, և ոչ մանաւանդ հայերէնի բազմարուեստ կազ-
մութեան գաղտնեաց վրայ նոր լոյս կը սփուէ. Հեղինակին նպատակն, ինչ-
պէս յայտնի է յանուանէ գործոյն, Հնդկապական նախալեզու, և յերե-
ւան հանել, դէմ ըստ զլիսաւոր տարերաց, լեզու մը որ եղած է մայր ցեղ
մը լեզուաց որ կը թուին լինել դստերք այն կորուսեալ և անհետացեալ մօր։
Այս մայր լեզուն կը կարծէ գտնել հեղինակն՝ համեմատելով ընդ միմեանս
այն համացեղ կամ համացեղ կարծուած լեզուներն։ Թողլով որ այս Ճանա-
պարհաւ դարերով յառաջ անհետացեալ լեզու մը, եթէ կար ևս, երեւան
հանել գժուարին է, եթէ ոչ անհնարին, գեռ որոշուած կամ ստուգիւ
գիտցուած չէ թէ կա՞ր արդարէ ժամանակաւ այնպիսի մայր լեզու, ուրցին
այժմու կարծեցեալ դուստրներէն։ Թողլով սակայն այս կէտը, գամ եղա-
նակին որով հեղինակը կը ջանայ ցուցնել այս վերացեալ ինդիրը, Ըսի թէ
գործը չէ ապացուցական. Հեղինակը կը ճզնի ծանօթներ հանել անծանօթէ
մը որ ինդրոյ տակ է։ Զորօրինակ տեսնելով Լա. argentum, ՅՆ. argyros
և արծաթ, որ ունին իրարու հետ մօտ նմանութիւն, սոցա առաջին վանկն
ար կառնու իրը արմատ նախալեզուին մէջ, և անկէ կը դնէ այն եռապատիկ
նմանութիւնը. այսպէս արմատը կը ապացուցուի նմանութենէն, և նմանու-
թիւնն՝ արմատէն։ Ասոր կըսուի նոյնը նոյնով ցուցնել. Բոլոր գործին տրա-
մաբանական ընթացքն այս է. Բայց մենք ունինք զանդիկ լեզուին մէջ էրէ-

շոն, որմէ շիք տարակոյս թէ առնուած է պատրաստ մեր - բարձր բառն ո՞գիտէ թէ լատինն իւր argentum, և Յոյնն իւր argyros առած չէ պատրաստ նոյն երեւանէն առևտրական և կամ որիշ յարաբերութեամբ, Եթէ դնենք ևս թէ լատինին, յունին և զանդկին այս նմանութիւնն է հին հասարակաց մօրէ մը, ցորչափ այս մայրը շկայ ի միջի, նմանութիւնը լոկ արտօնութիւն շտար մեզ արմատներ ստեղծելու այն նոյնութիւնն ապացուցանելու համար. Նոյնութիւնը կը ցուցնէ միայն թէ այս լեզուները կամ այն լեզուները խօսող ազգերը ժամանակաւ յարաբերութեան մը մէջ էին իրարու հետ, Ուրիշ օրինակ մը. Հեղինակը նոյնպէս ենթադրելով garbh արմատ մը նախալեզուին մէջ, անկէ կը հանէ Պարս. հերէֆնէն, Գերմ. իբ-յինէն, և Հայ. Քրութէ Քրութառերը. Գիտենք սակայն գէթ մեր լեզուին համար թէ, մեր գրաւել, գրաւ բառն է պրս. հերէվերէն, հերէյլ բառէն որ կը նշանակէ հաւատալ. Հաւատ, և ոչ հերէֆնէն բառէն որ է բռնել.

Վերջապէս ի՞նչ օգուտ մեր լեզուն քոյր ցուցնելու համար ուրիշ լեզուաց, հասարակաց արմատներ ստեղծել, և ջանալ մեր բառերն ևս այն արմատներէն հանել. Մեր լեզուին բառերուն ծագման, ուստի և նոցա զօրութեան, և լեզուին մէջ գործող արուեստագիտութեան եթէ եղած է այնպիսի արուեստագիտութիւն մը, քաջ խելամտելու և անկէ գործնական օգուտ քաղելու համար, մեզ պիտոյ է այնպիսի գործ մը որ ցուցնէ մեզ նախ թէ կա՞ն մեր լեզուին մէջ բառեր կամ ձեւեր որ ստուգիւ առնուած են այս կամ այն լեզուէ և ճարտարութեամբ հայացած, և երկրորդ՝ թէ այս առնուած բառերուն բնութեան. յատկութիւններուն և ուրիշ պարագայներու համեմատ շինուած են ի նոցունց նոր և նման գաղափարներ յայտնող նշաններ. Այսպիսի գործ մը, որչափ թերութիւն ունենայ, ըստ մեզ է, գէթ մեր լեզուին համար, ստուգիւ պատմականապէս և բանասիրապէս ապացուցական և գործնական երկասիրութիւն լեզուագիտական.՝

Սոյն այս անաշառ քննադատութեան հետ բախտաւ որ պիտի համարէինք զմեզ լսել նաև զկարծիս մեծանուն Քերովը Պատկանեանցի, այլ սակայն զերահաս անձնական տկարութիւն մը դժբաղդաբար արգելք եղաւ իրեն հաղորդել մեզ իւր քննութեան արդիւնքն ի մասին վերոյիշեալ երկասիրութեան.

Ոչ նուազ ուշադրութեամբ և հետաքրքրութեամբ պիտի լսէիք անշուշտ Փառանձեմ և Ողիմպիա» գողտը թատրերութեան, ինչպէս նաև «Ճաշակ Ասկեղէն Դպրութեան. Հանդէսի պարունակած պատմական և մատենագրական ինչ լնտիր հատուածոց նկատմամբ քննչաց կարծիքն, եթէ ինչպէս ըսինք արդէն, այս երկասիրութիւնք համաձայն գտնուէին կտակին պահանջած պայմանացն և մրցման Ենթարկուէին:

Ենցնելով ուրիմն միւս զրեանց, նախ լնդունելու պատիւն ունեցանք Ասեմ. Միքայէլ էֆ. Փորթուքալեանի (1) գրադատումն «Նկարագրական Ուղերութիւն ի հայաբնակ գաւառու» գրքին նկատմամբ, որ ահաւասիկ.

ՕՐՅԱՆԵՐԻ, 42/24 ՅՈՒՆԻՒ 1887

Վահագիայլ էֆենտի:

Ուշի ուշով ընթերցայ Նկարագրական Ուղևորութիւն ի Հայարևակ քաւառս Արևելեան Տաճկաստանի. խորագրով տեղագրութիւնը բաժան եալ յերիս մասունս, զոր երկասիրած է Մանուէլ Կ. Միրախորեան էֆենտին. և որոյ Նկատմամբ իմ գաղափարս և դատաստանս հարցնել բարեհաձեր էիք 2եր 22 Ապրիլ 1887 և 24 թիւ պատուական նամակաւ.

Այն լայնածաւալ պետութիւնը որոյ մէջ կը բնակի հայ ազգին մեծագոյն մասը Ճոխութեան և գիտութեան անհուն և ամենազան գանձեր կը պարունակէ, որը տակաւին անծանօթ են մեզ. Այդ գանձերէդ կարելի եղած օգուտը քաղելու համար, նախ և յառաջ կարեոր է ճանաչել մանրամասնորէն այդ երկիրդ. Վասնորոյ Միրախորեան էֆենտիի ձեռնարկութիւնը յոյժ դովելի և պիտանի է.

Բայց այդպիսի գործոյ ոչ մէկ մարդու ջանքը և ոչ մէկ ուղևորի գիտութիւնը բաւական է. Հարկ է որ աշխատութիւնը բաժան. Հանքարան և երկրաբան մը աշխարհիդ խաւերը քննէ. Ճարտարապետ մը հին և նոր ձեռակերտից ոճը՝ արուեստը, շտիերը և պատկերը ծանօթացնէ. Հնագէտ մը արձանագրութիւններով և այլ յիշատակարանօք պատմութիւնը հաստատէ. մէկը՝ այլ և այլ քաղաքաց տեղեաց վաճառականական ներկայ առնչութիւնքն և սոցա լնդարձակման համար հնարաւոր միջոցներ ցուցանէ. ուրիշ մը բնակչաց բարբը, կրօնքը, գիտութեան կամ տղիտութեան աստիճանը ուսումնասիրէ և նկարագրէ. այլ ոմն արդի յոյժ պակասաւոր քարտէսները և ցեղարանական, տեղագրական կամ բուսաբանական անօսր ծանօթութիւնքը ճոխացնելու կամ ճշղելու դրադի, ևլն ևլն. Այդ զանազան ձեռնարկութիւններդ առանձին առանձին մասնագիտաց ձեռօք կատարուելէ ետքը միայն կարելի կը լայ ընդհանուրին բաւական ճշգրիտ տեսութիւն մը կամ նկարագիր մը յարդարել. Մասնագիտութիւնը հարկաւոր է. վասն զի առանց ասոր մարդս շատ անգամ բնաւ շտեսներ և կամ ստուերակերպ կը տեսնայ ինչ որ երկրին երեսը յայտ յանդիման կը ցուցանէ նմա. իսկ ինչ որ անոր ծոցուն մէջ գաղտնի պահուած են, թաղուած կը մնան ի սպառ. — Խարծեմ թէ ամէն անոնք որ Օսմանեան գտառաց տեղագրութեամբ զրադիլ կուզին, պարտին վերցյգրեալ գիտութեանց մի քանին իրենց ծայրալիր պարապմանց նիւթ ընտրել.

Չեմ կրնար զրուցել թէ Միրախորեան էֆենտին այդպիսի պատրաստութեամբ ձեռք զարկած ըլլայ գործոյն. իւր երկասիրութեանը մէջ ուղած է ամփոփել ամենայն կարգի տեղեկութիւնք, բայց սոքա շատ անգամ աւելի ընթերցողին հետարրբութիւնը կը յուզեն քան կը գոհացնեն. Աղրակ գաւառին նկարագրութեան մէջ որ այդ երկասիրութեանդ ամենէն նշանաւոր մասն է, և որուն համար ուրիշ կողմանէ շնորհակալ ըլլալու պարտական եմք հեղինակին, այդ պատրաստութեան պակասն աւելի զգալի է.

Այսու ամենայնի այդ գիտուղութիւններդ ընելով. չեմ ուզեր հեղինա-

կին արդիւնքը նուազացնել։ Պէտք չէ մոռանալ թէ ի՞նչ դժուարին բան է ասիական ներքին գաւառաց մէջ ճանապարհորդելը։ Թէ որքան խոչընդուներ կը յարուցանեն մանաւանդ մանրակրկիտ քննութեան բնակչաց մերթ վայրենի բարբը, մերթ աւելորդապաշտութիւնքը։ Սիրախորեան էֆէնտի արեւելցի ռահվիրայ մի է որ ուրիշներու կոփին լու չհամարձակած տեղերը կուզէ մտնել։ անօթութիւնը, ծարաւը, վտանդի երկիւղը չեն կրնար զինքն յետս կասեցնել իւր կէտ դրած նպատակէն։ իւր գրութեանը մէջ կան այնպիսի նորանոր տեղեկութիւններ զորս կարծեմ։ ոչ ոք տակաւին հաղորդած է ի տոհմային կամ յօտարազգի ճանապարհորդաց։

Ահա այդ յատկութիւններով Սիրախորեան էֆէնտին յոյժ պիտանի ըրած է իւր երկասիրութիւնը։ կարելի է թէ ուրիշներն այսուհետեւ աւելի հեղինակութեամբ ճառագրին և լուսաբանն ինչ որ ինքը արտորնօք տեսած է և մասամբ իւրիք միջ թողուցած։ Բայց պատմական մէկ քանի նշանաւոր վայրեր ինքն առաջին եղաւ մատնանիշ ընելու ու այդ արդիւնքն ալ փոքր չէ։ Սիրախորեան էֆէնտի իրեն յատուկ ոճ մի ունի, որ թէպէտ ընդհանրապէս դիւրասսահ չի կրնար ըսուիլ, և մերթ ընդ մերթ խրթին ալ է, բայց ունի եղական և գաւառական բացատրութեան ձեեր, որով համայն գրութիւնը նկարագրուած տեղեաց գոյնը կառնու և անոնց նշանը կը կրէ։

Եմ խոնարհ գատողութեամբս, կարծեմ թէ բոլորովին համաձայն կը լլայ բարեյիշատակ Յովսէփի Կղմիրեանցի դիտաւորութեանը, վարձատրել Սիրախորեան էֆէնտի երկասիրութիւնը, թէ սորա բուն արժէքին համար և թէ ի քաջալեր նմանօրինակ աշխատութեանց։ (Յ-Ք-Հ-Հ-Յ-Շ-Ն-Ե-Ն-+)

Մնամ

Աղնուափայլ Տէրութեանդ

Խանուրհ Շահուայ

ՄԻՒԱՑԵԼ ՓՈՐԹՈՒԹՈՒՆ

Գեր. Խորէն Արքեպիսկոպոս Նար—Պէտք, որում նմանապէս դիմած էինք, հետեւեալ կերպով կը հաղորդէ յեզ իւր ուղղախոհ գատաստանն.

Վաեմափայլ Ատենապետ էֆէնտի,

Զեր 22 ապրիլ թուակիր առ իս ուղղեալ նամակին զուգակցելով Մանուել էֆ. Սիրախորեանի երկասիրութիւնն մակագրեալ ։ Նկարագրական ուղեւորութիւն ի Հայալնակ գաւառը, կը առաջարկէիք ինձ՝ յանուն Պատ. Յանձնաժողովոյդ, իմաստասիրել զսոյն տեղագրութիւն, և բարեյիշատակ Յովսէփի Կղմիրեանցի կտակեալ մրցանակարաշխութեան ոգւոյն և նպատակին համաձայն գնահատելով զայն, քննութեան արդիւնքն հաղորդել Զեզ։

Ինձ եղեալ յանձնարարութեան համեմատ՝ ընթերցայ վերոյիշեալ նկարագրական ուղեւորութիւնն, որ երեք մասի բաժնուած է, և սկսեալ ի Տրագիլոնէ, կը յանգի վերադարձիւ ի Բարձր—Հայս, յաւելմամբ նկարագրի սլիլոնէ։ կը յանգի վերադարձիւ ի Բարձր—Հայս, յաւելմամբ նկարագրի հայ դիւղացւոց տարեկան կենաց չորս եղանակի, և տանուտերական իշխանութեան, վանական տրոց և քրթաց վրայ համառօտակի ծանօթութեամբք։

Թէպէտ Հեղինակն կանուանէ զիւր տեղագրութիւն ու հայուն է դիմուն, սակայն չգտայ անդ գիտնական ուղևորութեան մը հանգամանքներ՝ հնագիտական, երկրաբանական, բուսաբանական և այլն տեսակէտներով, Խերի է պատմաբանական և մաստենագրական յիշատակներէ, լեզուի և ոճոյ կը պակսին ինամը, և յայտնի կերեին նշանք հապճեպ գրութեան ընդհանրապէս, մանգամայն՝ հեղինակին տեսութիւններն՝ ուրեք ուրեք իրենց վիճելի կողմերն ունին.

Բայց սակայն գովելի կը գտնեմ հեղինակին ազգասիրական ոգին՝ որ բոլոր գրուածոյն մէջ կը փայլի, և ցուցուցած ըստ բաւականի հմտութիւնը, խոհեմութիւնն և անձնուեր աշխատութիւնն ի հետազօտութիւն մեր հայրենի երկրին, և ի ծանօթացումն նորա արդի վիճակին՝ գէթ արտաքնապէս.

Հետեաբար՝ եթէ Միրախորեան Էֆէնտիի սոյն տեղագրութիւնը չկարենալ համարուիլ կատարեալ գործ մը, արժանաւոր առաջին մըցանակին, բայց և այնպէս՝ ինձ կը թուի, թէ կարելի է պատուել զայն մըցանակաւիք. ոչ միայն ի վարձատրութիւն աշխատութեանց և զոհողութեանց նորաորով կը հանդիսանայ մինն ի ջանասէր տեղագրաց Հայաստանի, — ոյլ զի, քաջալերուի նա՝ և այլք ևս այսուհետեւ՝ ի նմանօրինակ երկասիրութիւնս՝ օժտեալս առահելագոյն կատարելութեամբ, յօդուտ Հայ ազգին և աշխարհագրութեան նորա:

Հաղորդելով Պատուարժան Յանձնաժողովով զարդիւնս քննութեան իմոյ և զգնահատութեան՝ թողում իմաստութեան նորա անօրինել զարժանն.

Մնամ յարգանօք և օրհնութեամբ

Աղօթարար

ԽՈՐԵՆ. ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

Ի Պէշիքթաշ, 29 մայիս 1887

Խոկ Յակոբ Ալլահվերտեանի « Ուլնիա » երկասիրութեան վերաբերամբ ահաւասիկ ինչ որ կը զրէ մեզ մեծաշուքն աղա Կարապետ Եղեանց.

Մեծապատիւ Պ. Առենապետ.

Պ. Յ. Ալլահվերտեանի « Ուլնիա կամ Զէյթուն » երկասիրութիւնն ինձ յուղարկելով հարցրել էիք իմ կարծիքս նորա մասին. Ես թէպէտ զրազուած լինելով չափազանց՝ միջոց չունեցայ ուշի ուշով ուսումնասիրելու այդ գիրքը, բայց կատարած լինելու համար Չեր յանձնաբարութիւնը՝ ահա կարճառօտիւ յայտնում եմ իմ կարծիքս նորա մասին, որչափ որ հնարունեցայ ծանօթանալու նորան.

Այս գիրքը մի համագրութիւն է Զէյթունի Հայ ժողովրդեան և ուսումնասիրում է նորա ընտանեկան, մտաւոր և բարոյական կողմերը հանդերձ տեղւոյն աշխարհագրական տեղագրութեամբ, և տալիս է նիւթ Հետազօտելու Զէյթունի բարբառը. Պատմական մասը պակասում է նորա-

նում. բայց այս թէսլէտ և մեծ թերութիւն է գրքի լրութեան՝ սակայն պէտք է վերագրել այնպիսի հանգամանքներին որոնք աւելի զօրաւոր են եղել քան հեղինակի ցանկութիւնն՝ այս մասում եւս գիրքը լիակատար անելու:

Բ. Գրքի Ա. և Բ. մասերը, որոնք իսկապէս հեղինակին են պատկանում՝ օդտակար են, որովհետեւ մատակարարում են առատ նիւթ՝ ուսումնասիրելու համար Զէյթունի հայոց մտաւոր և բարոյական յատկութիւնները և համեմատելու համար ուրիշ գաւառների ժողովրդեան հետ. Հեղինակն այստեղ գովելի մանրազնութեամբ նկարագրում է Զէյթունցուն, Նորա ծննդեան օրից մինչև մահն ու թաղումը. և հաղորդում է բազմաթիւ մանրամասն տեղեկութիւններ, որոնք խիստ կարեւոր են ժողովրդագրութեան համար. Բայց այս մասերն ունին իրանց թերութիւններն եւս, որոնք զլխաւորապէս զրականական ոճի և լեզուի մէջ են պարունակվում. ոճն այնքան կրծառ և համառօտ է որ այս մասերը կարծես ոչ թէ բուն շարադրութիւնը լինին, այլ ծրագիր (programme) մի ընդարձակ շարադրութեան, Լեզուն և զերծ չէ թերութիւններից, և ինչպէս երկում է զրաբառը տեղ տեղ զզալի կերպով ներգործել է նորա աշխարհաբանին վերայ, որ երբեմն բաւական խորթ է թուում:

Գ. Երրորդ մասը, որ պարունակում է Զէյթունի բարբառով անէծք և օրհնութիւնք, երդմունք, առակը . . . և փոքրիկ բառարան՝ արժանի է ամենայն համակըրութեան. դոքա շատ թանկադին նիւթեր են լեզուազէտին՝ մեր բարբառների և գրական հին ու նոր լեզուների համեմատական ուսումնասիրութեան համար.

Դ. Այս բոլորից հետեւում է, որ գիրքը օդտակար և գովելի ձեռնարկութիւն է և մշակուած է բաւական հասուն կերպով. Նորա թերութիւնները վերաբերում են ոչ թէ նիւթին և բովանդակութեան, այլ արտաքին կազմութեան, ուստի և շատ չեն նուազեցնում նորա արժանաւորութիւնները:

Եմ կարծիքով այս գիրքը՝ թէ իւր բացարձակ արժանաւորութեանց համար և թէ քաջալերելու համար նման և աւելի կատարեալ ձեռնարկութիւններ՝ արժանի է տարեկան մրցանակի: Կամ գոնէ նորա մէկ մասին, եթէ լինին ուրիշ արժանաւոր գործեր ես:

ԿԱՐԱՊԵՏ ԵԶԵԱՆՑ

8 յունիսի 1887

Ա. Պետերբուրգ

Պատուարժան քննչաց վկայութիւնները ստանալէ յետոյ Յանձնաժողովս գումարելով ի նիստ ընդ նախագահութեամբ Ամեն. Պատրիարք Հօր, և ի նկատ առնլով երկասիրութեանց պատրաստութեան եղանակը, հեղինակաց ունեցած անձուկ միջոցներն և այլ պարագայներն և ի քաջալեր այլոց՝ միաձայնութեամբ արժան դատեց որ Սահմակ Մեսրոպեան մրցանակը այս տարի նույնուի ընդ մէջ այս երկու հեղինակաց, տրուելով, առաջնոյն՝ այն է Մարաշխուի ընդ մէջ այս երկու հեղինակաց, տրուելով, առաջնոյն՝ այն է Մարաշխուի էֆ. Միրախորեանի 35 սակի՝ վասն նկարագրական ուղեորութեան:

և երկրորդին՝ Յակոբ էֆ. Ալլահվերտեանի 25 սուկի՝ վասն Ուլնիա անուն երկասիրութեան։

Հարկ չէ ըսել թէ սոյն երկու դրեանք միցման մատուցուելէ առաջ՝ արդէն տպագրութեամբ ի լոյս ընծայուած են՝ հաւանութեամբ Հանրային Կրթութեան Պաշտօնատան։

Յանձնաժողովս իրրե թարգման փափաքանաց և ըղձից բարեյիշատակ և ազգասէր հանգուցելոյն Յովսեփայ Եղմիրեանց, ջերմագին կը բաղձայ որ այս վարձատրութիւնք քաջալեր և հրապոյր մ՝ ըլլան հեղինակաց յառաջիկայ տարիներու մէջ հետղինատէ առաւել հմտալից և կարեոր աշխատութիւններ պատրաստելու և այլ ոչ միայն մայրաքաղաքիս գրադիտաց և հեղինակաց մէջ այլ և այն ամեն երկիրներ ուր կը գտնուին մշակք ազգային գրադիտութեան և պատմութեան և գիտուն հետազօտողք, զի կտակին պայմանաց մին ևս է որ ընդունուին ի գնահատութիւն բոլոր այն երկասիրութիւններն որք են հայ լեզուաւ, աշխարհաբառ թէ գրաբառ, ձեռագիր կամ տպագիր, առանց նկատողութեան առնելու երկիրն ուր նոքա դրկուած են,

Եւ արդարե ուսումնասիրելու նիւթք այնքան ճոխ են և բաղմազան որ Յանձնաժողովոյս իրաւունք կուտան յուսալու թէ երբ մեր գրագէտք լուրջ նկատողութեան առնուն և քրքրեն նախնեաց թողած մատենագրական գանձերն, ի հայ կամ յօտար լեզու, և ի լոյս բերեն ինչ որ կը վերաբերի անցելոյն մէջ հայոց ունեցած կենցաղին, բարուց և սովորութեան, անցից և յիշատակարանաց, պատմական, տեղական, նկարագրական, լեզուաբնեական ելն, առաւել ևս օդտակար ծառայութիւն մը մատուցած կը լլան հայ դպրութեան և արժանապէս կը պատասխանեն կտակարարին բուն նպատակին, որ միակ առարկայն է մեր ամենուս ըղձից և ջանազրութեանց։

Ներկայք ջերմ ծափահարութեամբ ուղղունեցին Յանձնաժողովոյ տեղակագրութիւնն։

Յետոյ, Քաղ. Ժողովոյ Ատենապետ Վահեմ. Նուրեան Էֆէնտի խօսք առնլով, բացատրեց թէ ինչ կերպիւ կաղմուած էր այդ մնայուն Յանձնաժողովն որ նոյն իսկ բարեյիշատակ բարերարին կտակի տրամադրութեանց կը համապատասխանէր։ Նուրեան Էֆէնտի գովեց Յանձնաժողովոյ աշխատութիւններն և յարելով թէ առաջին անգամն էր որ այս տեսակ հանգէս մը տեղի կը ունենար ազդին մէջ, ծանոյց թէ այս հանդէս յառաջիկայ տարւոյ մէջ Սրբոց Թարգմանչաց տօնին օրը տեղի պիտի ունենայ աւելի շքեղօրէն։ Ապա խնդրեց Ամեն, Ա. Պատրիարք Հօրմէն որ օրհնէ մեծանուն հանգուցելոյն յիշատակը։

Ա. Պատրիարք Հայրն ոտքի ելնելով գովեց և օրհնեց Եղմիրեանց աղա Յովսէփի յիշատակն և հոգեհանգստեան աղօթքներ կարդաց, Ներկայք յոտնկայս ունկնդրեցին Ա. Նախագահին բանից և այս գեղեցիկ հանգէսը փակուեցաւ։

Ապա զովացուցիչ ըմակելիներ և օշարակներ մատուցուեցան հանգիսականաց։